

Արուեստի վերջաւորութի՞ւնը թէ  
վերջաւորութեան արուեստ

1.

**ՀՐԱՅՐ ԱՆՄԱՀՈՒՆԻՒ ՀԵՏ**

**ԱՐԴԻ ԱՐՈՒԵՍՏԻ ՀԱՐՑԵՐ**

## ԶՐՈՅՑ ՀՐԱՅՐ ԱՆՄԱՀՈՒՆԻՒ ՀԵՏ

1

**Մարկ Նշանեան.-** Սիրելի Հրայր, քեզի հետ ծանօթութիւնս սկսած է ժանի մը տարի առաջ, Վահէ Օշականի անունին կապուած պարագաներու թերմամբ: Դուն էիր Լու Անենելըս կայացած Վահէի յորելեանին ընթացքին ցոյց տրուած ժապաւենին հեղինակը (որուն ես ալ իմ բաժինս թերած էի որպէս մեկնարան): Դուն ես նաեւ նոյն Վահէ Օշականի մէկ երկարաշունչ ֆերբուածին՝ “Դէպի Կեանեն”ին հիման վրայ պատրաստուած ֆիլմին հեղինակը (Յովհաննես Սալի պեանի աշխատակցութեամբ եւ Վահէ Օշականի ճայնով արան նա գրուած լսողական ժապաւենով): Հայկական աշխարհէն ներս կը ներկայանայիր այն ատեն (եւ հիմա՝ նոյնպէս) որպէս նորարար ֆիլմարտադրող, մինչեւ իսկ ծայրագոյն նորարարութիւն մը մարմնացնող անձնաւորութիւն: Ատէկ ետք առիթը ունեցայ քու գեղարուեստական աշխատանիդ ծանօթանալու աւելի լայն կերպով ու այս անգամ՝ փափաքը արքնցաւ մէջս այդ աշխատանիդին շուրջ հարցագրոյց մը վարելու հետդ: Ամբողջ հարցը այն է, որ դուն շեշտօրէն ուղղուած ես դէպի այսպէս կոչուած “փորձառական” արուեստ մը (թէեւ այս անուանակոչումին ես անձամբ կասկս ծանենով կը մօսե նամ, պատճառները թերեւս բացայայտ դառնան մեր խօսակցութեան ընթացքին), եւ յստակ է որ այդպիսի արուեստ մը կը պահանջէ իրայատուկ շրջավայր մը, բանգարաններ, ցուցահանդեսներ, իրագէտներու լայն ցանց մը, մասնագիտացած շրջանակ մը: Բոլոր այդ տուեալները բացակայ են հայ (առնուազն՝ Սփիւռքի հայ) իրականութենէն ներս: Այդ իրողութիւնն է, որ զիս մղեց ներկայ խօսակցութեան մեռնարկելու: Նորարար արուեստը, որ (ինչպէս քու պարագային) կը գործածէ զանազան միջոցներ, կերպեր ու տրամադրիչներ, պէտք ունի անշուշտ տեւական բացատրութեան: Ո՞չ թէ անպայման ընդունելի դառնալու համար լայն

ևս սարակութեան: Այլ պարզապէս՝ գոյանալու ևսմար որպէս արուեստ: “Բացատրութիւն” բառը թերեւս սխալ էր հոս: Նորարար արուեստը իրականութեան մէջ՝ բացատրութեան չի կարուիր: Ինչ որ կ'ընէ, իմ կարծիքովս (բայց իմ կարծիքս կրնայ սխալ կամ սահմանափակ ըլլալ), խնդրոյ առարկայ դարձնել է պատկերին - կերպարին - օրինավիճակը, եւ ուրեմն ամբողջութեամբ խանգարել պատկերաւոր կամ կերպենկալ արուեստներու աւանդական (նաեւ արդի) գրծարկումը, ամոր հրաշալի “ինքնիշխանութիւն”ը (որ ծնունդ առած է եւ իր տեսարանները գտած է Ժ. դարու վերջին տասնամետակէն սկսեալ): Եւ ինչ որ ալ ըլլայ՝ յստակ է, որ մեր խօսակցութիւնն ալ մաս կը կազմէ կերպընկալ արուեստի խանգարման գործողութեան, որուն ընդմէշէն միայն կը գոյանայ նորարարը: Գոնէ ես այդպէս կը հասկնամ մեր խօսակցութիւնը: Պիտի սկսիմ նախ քու արուեստագէտի պատրաստութեան անդրադարձող հարցումներով, որպէսզի ետքը հետզհետէ կարենանի միասնարար մօտենալ պատկերի արդի եւ գերարդի օրինավիճակին յարուցած բազմարիւ հարցերուն: Ուրեմն սիրելի Հրայր Անմահունի, կը հրամիրեմ քեզ քանի մը նախադասութեամբ՝ քու գեղարուեստական աշկերտումի տարիներուդ մասին խօսելու:

**Հրայր Անմահունի.**- Տարի մը Պէյրութի Հայկագեան Քոյինը ուսողական բնագիտութեան շուրջ տատամսելէ ետք՝ դիմեցի Ա.Լ.ՊԱ.ին, Académie Libanaise des Beaux-Arts-ին եւ ընդունուեցայ: Նպատակս լուսանկարչութիւն եւ ֆիլմ ուսանիլ էր եւ Լիքանանի մէջ այդ նիւթերուն շուրջ ուսումի հետեւելու միակ հենարաւորութիւնը Ա.Լ.ՊԱ.ի ըսիլիթի բաժինն էր, ուր սակայն Ֆրանսական ակադեմական սովորութիւններուն համաձայն՝ պէտք էր երկու նախապատրաստական տարի ներ ամբողջացնէլ: Ինչ որ ինքնին գերիբազաշտ կացութիւն մըն էր, նկատի առ նելով երկրին քաղաքական անկայունութիւնն ու անել վիճակը, յարատեւ վտանգները ու տարբեր տեսակի “Էրիկմարդութիւն” ծախող ընկերային կեցուածքները: Այդ պայման ներուն մէջ՝ գոյներու ներդաշնակութեան, յօրինումի տարբեր երեւոյթները կամ գեղագիտութեան տեսաւրինները պիտի քննարկէի: Երկուք ու կէս տարի դիմանալէ ետք՝ 1984ին Մարալն ու ես վոխադրուեցան Միացեալ Նահանգներ, Սան Ֆրանսիսկօ, ու մնացինք հոս, չինալով (ինչպէս կը խորհէին այն ատեն եւ կը խորհինք հիմա) Լոս Անենելըսի ծուղակը: Մօտ երկու տարի հաստատուելու եւ ապրուստի ետեւէ վազվակելու տրամադրուած պարտադիր շրջանի մը ետք, սկսայ յանախել San Francisco Art Instituteը, որմէ նաեւ ստացայ Մագիստրոսի տիտղոսը:

## Զբոյց Հրայր Անմահունիքի հետ

Art Instituteի ամենամեծ առաւելութիւններէն մէկը այն է, որ կ'աշխատիս, եւ կարգ մը պարագաներու՝ կ'աշխատակցիս արևեստավարժ արուեստագէտներու կամ ֆնադատներու հետ, որոնք բոլորն ալ իրենց շրջամիջոցներու՝ միտիզիմներուն մէջ կը վայելեն տեղական, ազգային կամ միջազգային համբաւ, անշուշտ տարրեր մակարդակներու։ Կառոյցը բաւական ազատ է եւ դիրութեամբ կարելի է նաւարկել մէկ միտիզիմն միւսը։ Որքան որ գիտեմ, իիմա այլեւս մասնագիտութիւն մը ընտրելու ստիպողութիւն ալ չկայ, ինչ որ պարագան չէր տակալին իմ շրջանիս։ Ուսուցիչներու կողքին են աշակերտները։ Երբ նոր սկայ յաճախել, Դպրոցի երկարամեայ քաղաքականութիւնն էր որիւէ երկրորդականէ աւարտած աշակերտ անմիջապէս չընդունիլ։ Կը նախընտրէին կա՛մ ուրիշ ճիւղի մը հետեւած, կա՛մ արդէն իսկ կեանի ասպարէզ նետուած անձեր, այնպէս որ լուրջ եւ հասուն աշակերտական մարմին մը կար։ Ետք սակայն, նիւթական պայմաններու ննշումին տակ, ստիպուեցան այդ սկզբունք ներք խախտել կամ փոխել։ Հոս անպայման պէտք է նշեմ, որ ստեղծագործութեան հետ առաջին կապս դպրոցական կառոյցէ ներս եղած է գրականութեան միջոցով, երբ Գրիգոր Շահի նեան շարադրութեան նիւթերն ու յանձնելու թուականները մեզի կը վստահէր (անշուշտ քանակը վերապահելով ինքն իրեն, տարին տասը հատ)։ Այդ ազատութիւնը թէ՝ փրկութիւն էր, թէ ալ պատասխանատուութիւն։ Վերադառնալով Սան Ֆրանսիսկոյի Մագիստրոսի ծրագիրին, պէտք է նաև ըստ, որ չափազանց հետաքրքրական էր, որովհետեւ եռն հաւաքուած էին աշխարհի բոլոր կողմերէն եկած ուսանողներ եւ այցելու դասախոս-արուեստագէտներ։

Մ – Իսկ “աւարտանառ”ին առարկա՞ն։

Հ.- Ծրագիրը դասական իմաստով աւարտանառ մը չէր պահանջեր, այսինքն ոչինչ գրաւոր եւ ո՛չ մէկ մասնագիտացած ուսումնասիրութիւն։ Կիսամեայ մը մեր ընտրած ուսուցիչին հետ աշխատելէն եսք, վերջին գործ մը պէտք է ներկայացնեին ու պաշտպանեին։ Հաւանաբար ամբողջ post graduate ծրագիրի ընթացքին՝ մէկ պատկեր կամ ասիկ ֆիլմ չեմ նկարած։ Տեսերից գործածած եմ, սակայն հետաքրքրութիւններս աւելի՝ ֆիլմի էռութեան թէ կառոյցին կ'երթային, կամ որպէս նոր միջոց անոր ստեղծած նոր բառապաշտիք օգտագործումին։ Ֆիլմերը որոնք պատմութիւն մը կը պատմեն կամ դերասանութեան մը վաւերագրութիւնն են՝ այդ հետաքրքրութիւններուն մէկ չնշին բաժինը կը կազմեն միայն, թէկուզ ամենէն ժողովրդականը։ Իսկ վաւերագրականը պատկերային կամ ժամանակային “շրջանակ”էն դուրս մնացածը կը հարցադրէ աւելի՝ քան տեսածդ։ Ֆիլմը նախ եւ

առաջ լոյս ու շարժում արձանագրող ու վերարտադրող միջոց մըն է, որուն վրայ ձայն աւելցնելու փափաքը վստահ եմ՝ անզապելի եղած է բնականութեան մը խարկանքը ամբողջացնելու նպատակով, եւ հետեւարար՝ անհրաժեշտ չէ ֆիլմի էութեան: Այնպէս որ ֆիլմը ինքնարերարար դիւցազներգութեան յենակէտը չէ, supportը չէ: Անգամ մը որ ձերբազատես ինք զինեդ այդ սահմանափակումներէն՝ ամբողջ նոր աշխարհ մը կը բացուի դիմացդ, որ անպայման synchronisէ չէ, այն իմաստով որ անոր սուևալները կրնան մնալ իրարու անյարիր:

“Աւարտանառ”իս ժամանակ հետաքրքրուած էի հեռատեսիլէն արձակւած գոյնով ու լոյսով, պատկերը իր “իմաստ”էն բաժնելու գործողութեամբ, որուն հետեւանքը այն պիտի ըլլար՝ որ պիտի վերածուէր իր արձակած գոյնին ու լոյսին, իրմէ պիտի վերանային մշակոյքի եւ յիշողութեան հետ կապ ունեցող եզրերը, բան մը որ շատ դիւրին պիտի ըլլար եթէ պարզապէս վերացական պատկերներով աշխատաէի: Միշան կեալ ըսեմ, որ “վերացական” բառը ուղղութիւն ու կողմնարշում կ'ենթադրէ հայերէնով (կարծես բարձրացում արտայայտէր), մինչդեռ abstractը այդպիսի աստիճանաւորում չունի: Եւ ամէն պարսգայի՝ վերացական արուեստն ալ մշակութային իմաստի մը, կոնոնի մը կամ codeի մը մաս կը կազմէ (նոյնիսկ եթէ սովորարար բոլորովին պիտի մեկնարանուած է. իմ կարծիքով՝ բուն վերացականը այն արուեստն է, որ բան մը կը ներկայացնէ. մինչդեռ վերացական ըստածը ինքզինքն է լոկ առանց բան մը ներկայացնելու եւ ուրեմն ա՛յն է բուն իրապաշտը. Է՛ ինչ որ է, առանց ըլլալու ուրիշի բանի մը միջոցաւ): Ուրեմն այդ ալ խափանել պէտք էր: Այդ գործին համար կատարած նկարահանումն տեղի ունեցաւ ամբողջութեամբ Սան Անդրէաս faultի (երկրաշարժային ծերպի) երկայնքին: Ինքնին չափազանց հրապուրիչ տեսարաններով լեցուն եռվիտ մըն է Սան Անդրէասը, Սան Թրանսիստոյի հարաւը, որ նաև բաղադրին ջուրի շտեմարանն է: Անոր յատակին կը գտնուի երկրաշարժի խզման կեղումնը, այն մէկը՝ որ կը սպառնայ Գալի ֆորնիան բանդել: Կեանքի եւ մահուան աղբիւրն էր, որպէս էութիւն եւ փոխաբերութիւն: Գործին ասքաւորումը կը բաղկանայ կոնակ կոնակի դրուած երկու հեռատեսիլի գործիքներէ, որոնց մէ բխող լոյսը կը ճառագայթէ դէպի դիմացը կախուած ու իւղանկարով ներկուած վերացականի (դասական ըմբռնումով՝ վերացականի) եւ հովուեր գականի միշեւ տատանող պատկերներ: Իսկ ձայնը, որ որեւէ ձեւով չէ փոփոխուած խմբագրումի ատեն, բաժնուած է հեռատեսիլներէն եւ կու գայ իւղաներկերուն ետեւը զետեղուած բարձրախօսներէ, բայց կողմներու փոխանակումով. այսինքն՝ առաջինի ձայնը եր-

## ԶՐՈՅՑ ՀՐԱՄԱ ԱՆԺԱՀՈՒՆԻՒ ՀԵտ

Կրորդին լրաւորած խղաներկն կը լսուի, եւ փոխադարձար: Այս ձեւով տրաման, փոխանակ վաւերագրելու պատճեածը, կը վաւերագրէ անխուսափելի պատահելիքը: Այդ օրերուն միաժամանակ շատ հետաքրուած էի 1800 բուականներու ամերիկեան արուեստով, մասնաւունդ լումինիստներով, որոնք տակաւին գրեթէ “կոյս” աշխարհամասի մը սեսարամներն ու բնութեան ուժը կը ներկայացնեին:

Պատէն կախուած սաւաններու ետին գրութիւններ կան, որոնք կը յայտնուին երբ դիմացը գրուած հովահարը աշխատի: Հում նիւթերու ընտրութիւնը կարեւոր է, օրինակ ետին պահուած Ironclad բառը, որ հովին դիմաց պէտք է դիմանայ, բայց որ ինքնին գրուած է ցցուն գամերու վրայ կապուած կակուղ թելով: Հովին ներկայութիւնը, ձայնը, ու վերջապէս ներմակ սաւանը կը թելադրեն առագաստ մը, առագաստի գիշերը, բրտութիւն ու սեսականնութիւն, մարմիններ փարթելու ծառայող պատանեքը թէ շղարշը: Ironclad-ները ամերիկեան ժալաբացիական պատրազմի օրերուն՝ առաջին մետաղեայ մարտանաւերն էին:

Ի միջի այլոց՝ այս գործը խորհրդածութիւն մըն էր ժամանակի ընթացումին շուրջ, այս պարագային՝ հովահարին շարժումն կախեալ ընթացքի մը եւ անոր հետ կապուած՝ տուեալներ յայտնաբերելու կամ ժողածածկելու գործողութեան: Ֆիլմ ըսուածը եւ time based medium-ները ուրիշ բան չեն, երէ ոչ իրենց կարգին՝ ժամանակի օգտագործումը որպէս հովահարը տուեալ: Այդ ժամանակային եզրը երեւան բերելու հարց մը կար աշխատանիխ մէջ:

Մ.- Եւ նիշդ ո՞վ էր որոշողը, թէ հովահարը ե՞րբ պիտի բանի եւ հովը ե՞րբ պիտի փչէ:

Հ.- Երէ այդ ատեն յաջողէի կամ միջոցներն ունենայի, պիտի ուզէի նարտիի զար նետող պատահականնութեան գործած համակարգչային ծրագրաւորումի մը կապել հովահարներուն շարժումները: Բայց ո՞չ թենողուժին գիտէի, ո՞չ ալ նիւթական միջոցները ունէի: Այնպէս որ ուսանողական յարմարեցումներով լուծեցի հարցը:

Մ.- Անցնինք հիմա տարրեր գործերու, մէկ առ մէկ, որմէ ետքը թերեւս կարենանք հասնիլ աւելի ընդհանուր խնդիրներու: Այսօր ժանի մը շարքեր տեսանք: Մէկ հատը հին Սան Ֆրանսիսկոյի տուեալները օգտագործող շարք մըն է, գրեթէ “պատմական” շարք մը, transparent-ներով՝ փլաստիքէ բափանցիկ խաւերու վրայ աշխատանիք մը: Երկրորդը՝

այդ մեծ պաստառն է, որ իր կարգին՝ շարքի մը ներկայացնուցիչն է: Երրորդը՝ “ծակեր”ու ու “թիրախներ”ու շարքն է: Բոլորը պատմութիւն մը կը պահանջեն կարծես, ինչպէս պատմութիւն մը կը պահանջէր (չեմ ըստ՝ թացատրութիւն մը) աւարտանադի աշխատանքիդ մէջ իւղաներկերու ներկայութիւնը: Արդեօֆ ամէն մէկ շարքի շուրջ պիտի ուզէի՞ր յատկանշում մը կատարել:

**Հ.- Յատկանշումը պէտք է ըլլայ միտքդ թարմացնելո՞ւ համար, թէ արդէն իսկ գործը մեկնաբանելո՞ւ համար:**

**Մ.- Դուն պիտի որոշես: Թերեւս պատմելով պիտի բացատրես, կամ թարմացնես, կամ մեկնաբանես: Թելադրանքս այն է, որ սկսիս թիրախներու եւ ծակերու շարքով: Իմ տեսած ու հասկցած չափովս, այդ թիրախներուն վերջին արդիւնքը, տեսանելի մնացորդը պիտի ըստի, այն է որ թիրախները անտեսանելի են: Եւ ուրեմն պատմելիքդ պէտք է յանգի տեղ մը, ուր անտեսանելիին պիտի անդրադառնաս: Տեսողական արուեստի մարզին մէջ աշխատողի մը համար, յարակարձիք մըն էր ըսելը որ վերջին հաշուով՝ տեսանելի արդիւնքը կամ մնացորդը՝ անտեսանելին է:**

**Հ.- Պիտի փորձեմ: Բայց ինչ որ ալ ըսեմ՝ ըսածս կրնայ բառերու մէջ մնալ: Եւ եթէ միայն բառերու հարց ըլլար, պիտի նախընտրէի գրել քան թէ ընել: Նախ մատնանշեմ, որ այդ գաղափարը շատոնց ունեի, գործադրելէս տասը-տասներկու տարի առաջ, մասամբ Jasper Johnsի թիրախներէն ներշնչուած եւ մասամբ որպէս անոր պատախան: Ի՞նչ կ'ըներ ձնարք: Ըրածը ի միջի այլոց՝ վերարտադրել էր տափակ անխորանարդ բնատիպ մը տափակ անխորանարդ պատառի մը վրայ: Ուզեցի գործադրութեան անցնիլ ու silk screening-ի գաղափարը օգտագործել: Կրակել, ծակել պատառը, եւ յետոյ այդ ծակերուն շուրջ թիրախները գծել: Silk screening-ը կրակելու պէս բան մըն է: Մեքենայական է, արդիւնքը կը պահէ: Հարցը՝ թիրախը փափուշտի ծակին շուրջ տպելն էր: Այսպիսով գործողութիւնը կը շուրջ բոլորունքը: Թիրախը եւ թիրախին դէմ կրակելը իրենց խորհրդառութիւնը պէտք է կորսն ցընեին այդ ձեռով, եւ ասոնց հետ՝ աչքի ու ձեռքի համակարգութիւնը, կրակողին վարպետութիւնը, իր “Էրիկմարդութիւն”ը: Թիրախները ծակերուն շուրջ գծելը “անթիրախացում”ի գործողութիւն մըն էր իմ աշխիս:**

**Մ.- Կրակել, ծակել, թիրախը ետքը գծել: Այո, հասկցայ այդ բոլորը: Բայց զարմանալի կերպով՝ հոս միչ առաջ ըսածիդ նիշդ հակառակը կ'ընես: Հոս ըրածդ պատահականութիւնը գերոյի իշեցնել է ձեւով մը:**

## Զըսյց Հրայր Անմահունիկ Հետ

Թիրախը դուն ետքը կը գծես: Կամ աւելի նիշդ թերեւս՝ հակառակ ուղղութեամբ կը գործես:

Հ.- Զեւով մը, այս, թիրախն է որ փամփուշտի ծակին կը զարմուի, եւ ա՛յդ էր որ զայն silk screenով վերարտադրելու գաղափարը հրապուրիչ դարձուց: “Ուր որ ծակեմ, հո՞ն է թիրախս եւ թիրախս կեդրոնը” ըսելու յաւակնոտութիւնն ու հաստատումն է խնդրոյ առարկան: Ետքն ալ՝ այդ սիսթեմը կը խափանեմ ջրաներկի ներմուծումով: Այս ալ ըսեմ՝ որ թիրախները փոխ առնուած են National Rifle Association-ի ատրիանակի պաշտօնական մրցումներու օրինակէն:

Մ.- Այդ մէկը սակայն վերջին արդիւնքն է: Հոն հասած ես ուրիշ փորձեր կատարելէ ետք, խսկական ու տեսանելի թիրախներ գործածելէ ետք: Ի վերջոյ հասած ես հոն՝ ուր նայողին դիրքը աւելի՝ նշանակութիւն ունի բան թէ պաստառին վրայ գտնուածը (ի հարկէ՝ տպուած թիրախը տեսանելի է միմիայն որոշ տեսանկիւնէ մը դիտուած եւ ուրեմն անոր գոյացումն իսկ կախեալ է դիտողէն):

Հ.- Դիտողին դիրքին հետ նաև դիտողին ներկայութի՛ւնը նկատի պէտք է առնել: Վասոա չեմ, թէ այդ երկուքը իրավես զանագանելի են: Գործին նախկին վիճակը՝ երեւցող, դասական սեւ կամ նարնջագոյն մելանով տպուած թիրախներ կը ներկայացնէր: Աչքէն կ'երբար տրամաբանութեան ու հոն ալ կը մնար: Սիսթեմ մըն էր, որ ինքնին պէտք էր խափանել: Իսկ ջրաներկի հետ կապս հին է: Պաստառի վրայ բազմաբիւ գործեր ունիմ: Այդ աշխատանքը սկսած է ֆրանսական vernissage-ի գաղափարէն կամ թերեւս բառէն: Հարցը այն է, որ նիշդ դիմացէն երէ նայիս, նիշդ է, թիրախը չի տեսնուիր: Եւ ինչպէ՞ս կրնաս չտեսած թիրախիդ նիշդ կեդրոնին զարմել: Կը յուսամ՝ գործը կը տանի տրամաբանութենէն անդին: Իսկ փամփուշտի յառաջացու ցած ծակին ներկայութիւնը ինքնին տրամադրութիւնն մը կամ տրամայի մը ծուղակը կը լարէ: Փամփուշտին թուղթէն անցնելու գործողութիւնը ինքնին ժամանակ մը, արագութիւն մը կ'ենթադրէ:

Հետաքրքրական էր ու մտահոգիչ: Քանի որ ես անձնական ատրիանակ չունիմ, firing range-ի պաշտօնեաներուն վնարեցի, որպէսզի իրենք կրակեն, տեսակ մը վարձկան զինուորներ էին, ու ահա՝ մտահոգիչը զինուորական մտայնութիւնը: Անոնք առանց հարց ու փորձի գործադրեցին “հրահանգ”ը: Մահապատիժը գործադրեցին, ինձի վերապահելով coup de grâce-ը՝ թիրախը:

Մ.- Իսկ ներմակի վրայ ներկուած ջնարա՞կը:

Հ.- Հայելի մըն է: Եթէ շնարակը մուր խորքի մը վրայ ներկես, կախում ունի թէ որքան յդկուած է, բայց մակերեսը կը վերածուի հայելիի: Ուրեմն այս պարագային (ներմակին վրայ ներկելով) այդ ալ կը խափանուի: Չյաջողուած հայելի մըն է ուրեմն ներկայացուածը: Բան մը դիտմամբ չյաջողցնելն է հոս հարցը:

Այս շարքին կողքին՝ ունիմ նաեւ լուսանկարչական ուրիշ շարք մը, որ միեւնոյն ատենաները սկսայ, մանաւանդ նշանառութեան գործատեղին այցելելիս ետք: Հոն՝ խորքի պատկերը, մետաղեայ յետնամասը՝ background-ը, ամբողջովին փամփուշտի հետքերով ծածկուած էր ու պատերազմի դաշտ մը կը յիշեցնէր: Արտօնութիւնն առի ու սկսայ լուսանկարել փամփուշտի ծակերով ու հետքերով ծածկուած այդ տեսարանները, մեծցուցի զանոնի ու ետ տարի նոյն տեղը եւ հոն վերստին՝ մէկսկան փամփուշտ կրակել տուի այս անգամ նկարներուն վրայ: Նպաստակ իրականութիւնը եւ վերարտադրութիւնը միացնել էր նոյն ամ բողջութեան՝ նոյն տարածքին վրայ, այս պարագային՝ նկարին որպէս յենարան ծառայող բուղբին վրայ, աւելցնելով նաեւ անցեալնկարը, եւ ներկայ-փամփուշտին ծակը, ինչպէս նաեւ յիշեցումը այն իրողութեան՝ որ լուսանկարը մակերեսին կը պատկանի:

Վերջերս վերադարձայ նոյն այդ նկարներուն ու րետուշե-ով այդ վերարտադրուած փամփուշտի ծակերուն հետքերը սկսայ ծածկել: Չափազանց հետաքրքրական, յուզիչ եւ միօրինակ աշխատանի մըն է: Մրագիրն ունիմ այդ մետաղեայ background-ները գնելու կամ գողնալու: Եւ այս անգամ՝ մուրեավ զանոնի վերայդկելու:

Մ.- Այս ամբողջին մէջ՝ տարբեր գաղափարներ կան: Ցոյց տուած գործերդ, եթէ լաւ կը հասկնամ ամբողջ գործողութիւնը, ընդհանուր առմամբ՝ conceptual-ի աշխարհին կը պատկանին: Ճի՞շդի եմ: Իսկ ի՞նչ է conceptual արուեստը: Յղացական արուեստ: Կա՞յ այդպիսի բան մը:

Հ.- Ըլլալը՝ կայ: Այդ որակումով ընդունուած շարժում մը կայ, կար: Բայց թէ որքանով անալարտ ծրագիր մըն է, հարց է: Հարց է նախ, որովհետեւ բառը ինքը՝ այդ իմաստները կը պարունակէ, կրօնականէն անդին տանող իմաստներ: Հոս կայ նաեւ պիտակներու պահանջը, որ ընդհանրապէս կու գայ քննադատներէն եւ աւելի կը սահմանափակէ քան կ'անուանէ: Հիմա պիտի երթամ անդունդին մինչեւ բերանը եւ պիտի համարձակիմ քու դէմք փիլիսոփայական տեսարանութիւնս սրտարերել: Եթէ Պղատոնական բառապաշտը եւ աշխարհակայեացը գործածես, ունիս գաղափար(յղացք)-առարկայ-ընդօրինակութիւն-վերաբերադրութիւն-mimesis շարքը: Եթէ կայ յղացական արուեստ մը, ամ

## Զըսյց Հրայր Անմահունիի հետ

հակառակ ուղղութեամբ կը յառաջանայ կամ կը փորձէ յառաջանալ: Կ'ուզէ գաղափարը փոխանցել առանց միջնորդ առարկայի:

Մ.- Քու ներկայացուցած ձեւով՝ ամբողջովին *négatif* չէ՝ այդպիսի արուեստ մը:

Հ.- Ի՞նչ իմաստով *négatif*:

Մ.- Բառը գործածեցի միմիայն “ֆննադատական”ի իմաստով: Նախ պարզ իմաստով մը՝ այդտեղ արուեստը կ'անդրադառնայ ինքն իր ըրածին եւ կայ ուրեմն անդրադարձային պահ մը, որ կը զանցէ արուեստին սովորական գործադրութիւնը, արուեստը կը վերածէ ինքն իր հարցադրման, մինչեւ իսկ՝ ինքն իր ժխտումին: Արուեստը կը դառնայ արուեստին ցուցադրումը: Արուեստը կը դառնայ արուեստին ժխտումը: Հակա-արուեստ: Եւ ի՞նչ ձեւով կը կատարուի այդ խընդրական նացումը: Արուեստի առարկայի գաղափարին խնդրականացումով: Ժխտուածը իրականութեան մէջ՝ առարկան է, որպէս արուեստի առարկայ: Քու գործիդի մէջ եւ քու բացատրութիւններուդ մէջ, այդ է որ կը տեսնեմ ու կը լսեմ: Ժխտուած առարկան: Եւ ուրեմն՝ արևստին վերջին պահը, անդրադարձայինէն շատ անդին: Ու եթէ ժխտումն է կերպոնական արարքը հոս, ինչ պէ՞ս ներկայացնել առարկային ժխտումը առանց ներկայացնելու առարկան վերստին, որպէս ժխտուած:

Հ.- Այդ իմաստով, այս, *négatif* արուեստ: Կարելի է ըսել՝ ա՛յդ եր մղիչ ուժը: Չեւով մը՝ արուեստի ինքնասպանութիւնը: Երբ յդացքը արուեստին եետ կը նոյնանայ, ի՞նչ կը մնայ ընելիք: Պիտի մնա՞յ արուեստի պահանջը: Կարգ մը արդի ֆննադատներու մօս կայ այդ հարցադրութիւնը եւ այդ անկիւնադարձին մատնանշումը: Ըստ իրենց՝ արդէն իսկ դարձած ենք այդ անկիւնը, Անտի Ուորհոլի (Andy Warhol) Brillo Box անունը կրող շարքով: Վարսունականներու հարցադրումներուն մաս կը կազմէին նաեւ դրամատիրական կարգերն ու արուեստի առուծախով եւ շուկայի օրինակներով գործերուն արթնութումը: Անշուշտ ասոնց դէմ թթուանալը, ինքնաքննարկումի փուլէ մը անցնիլը պայման էր: Կար առարկան մէշտեղէն վերցնելու փորձ մը, որուն որպէս գործադրութիւնները ունեցան *happenings, performance art, video-installation* կոչուածները: Կամ հակառակ ուղղութեամբ՝ հսկայական սարքաւորումներ, ինչպէս օրինակ՝ R.Smithson-ի Spiral jetty-ները եւ Անտի Ուորհոլի կամ րօր ար-ի մղումը՝ շուկան ողողելու, հազուագիւտը արժեզրկելու միտումով (որուն առաջին տեսակա նացումը կը պարտինք Վալթեր Պենիամինին): Հիմա, եւ մանաւանդ պետական պիւտնէներու հօսքացումէն եսք, նոյն գործերը շրջագայու-

թեամ մէջ կը դնեն հսկայ գումարներ, օրինակ՝ Nam Jun Paik-ի ու Yoko Ono-ի պարագաներուն, կամ Daniel Buren-ի պարագային, որուն հանգանակը աստեղութ խամբավառած էր զիս, եւ որ հիմա շուկայ իշած է գիրք ծախելու: Բայց այն ամբողջին մէջէն ամենէն կարեւորը այն է, որ արուեստի բառապաշարը եւ լեզուն աստիճանաբար շրջափոխուցան, եւ այլեւս շրջամիջոցը՝ միտիքմը ըսելիքիդ յարմարցնելու փոխարէ՞ ձեւով մը ըսելիքի է որ շրջամիջոցին կը յարմարի եւ ի միջի այլոց՝ ինքը մաս կը կազմէ ըսելիքիդ: Այս փոփոխութեան մէջ տեղ ունին անշուշտ Մարշալ Մքք Լուիսնի գաղափարները եւ իր the message is the medium-ը, բայց բացատրածս ատկէ անդին կ'իյնայ: Արուեստ լսելուդ պէս այլ եւս ինքնարերաբար ներկի հոտ չես առներ:

**Մ.** - Այստեղ վերստին յարակարծիք կը կայ: Այստան խնդրականացումներէ ետքը կարծես պարուադրաբար կը վերադառնանք դրամատիրական տրամաբանութեան մը: Ինչ որ կը ծախուի սակայն արուեստի գործը չէ, առարկան չէ: Այլ՝ անկէ անդին բան մը, որ անոր կ'անդրադառնայ, կը վերաբարտրէ կամ կը պատկերացնէ: Օրինակ՝ լուսանկարներու հաւաքածոյ մը պէտք է որպէսզի Պիւրէնին գործերը ցոյց տրուին, դիմանան ժամանակին: Թերեւս հոս ուրիշ անկիւնէ մը պէտք է սկսինք բննարկումը: Այդ արուեստը որուն մասին կը խօսինք վերջին հաշուով միշտ աչքին հետ կապ ունի: Աչքի՞ պէտք կայ ուրեմն նոյնիսկ յղացական արուեստը կարելի դարձնելու համար:

**Հ.** - Հետաքրքրական հարց մըն է: Օրինակ՝ ի՞նչ է տեսնելը, ինչո՞ւ կարեւոր է, նիշդ ի՞նչ է զրուաշրջիկութիւնը, Kodak-ը ինչո՞ւ արդեօֆ մարդոց երեւակայութիւնը այդքան հրապուրած է, տեսողութիւնը ի՞նչ դեր ունեցած է մարդկային շրջափոխութեան մէջ եւ ինքնին որքանո՞վ շրջափոխուած է, կերպարուեստի ծիրէն ներս կամ ընդհանուր առմամբ: Կ'արժէ հարց տալ, թէ Lascaux-ի ժարայրներուն “արուեստագէտներ”ը եւ այսօրուանեները արդեօֆ նո՞յն ձեւով կը գործածն տեսողութիւնը: Եւ կամ ատկէ բխած գոհունակութիւնը որակային կամ ժամանակային տարրերութիւն մը արձանագրա՞ծ է: Ժամանակի ընթացքին, մշակութային մարզէն ընդունելին եւ անընդունելին հետզհետէ բնոյք փոխած են, նիշդ է, բայց հարցումներու այս շարքը բնագդային մակարդակի մը վրայ կը մնայ: Կամ արդեօֆ համամարդկայի՞ն է ու բոլոր արուեստներո՞ւն կը վերաբերի միաժամանակ: Երբ Duchamp-ի Աղրիւրը տեսմեն, նիշդ ի՞նչ է կատարուածը: Վկայութի՞ն է, թէ աչքի խննոյք: Այս պարագային՝ տեսողականը բոլորովին կը յուսախարէ, սակայն եւ այդ պատճառով իսկ՝ որպէս արուեստ էական

## Զբոյց Հրայր Անմահունիք հետ

է, որովհետեւ աչքին առարկայական ներկայութեան պէտք ունի միայն:

Գալով հարցումիդ այն բաժնին, որ լուսանկարներու շարքի մը (կամ տեսներիզի մը) աներաժշտութիւնը կը մատնանշէ, որպէսզի գործը փոխանցուի, մնայ որպէս գործ, կամ նոյնիսկ գոյանայ որպէս գործ, նշեմ իմ կարգիս որ այդ լուսանկարները ոստիկանական վատրագրականի մը որակը կը յիշեցնեն: Դժբախտաբար այդ ալ կրնայ վերածուիլ տապերիս-ի, ինչ որ պարզապէս գիտակից մերժում մըն է գեղարդուստականին: Յետոյ՝ ա՞չ թէ տեսողութի՛ւն: Նոյն բանը չեն: Առաջինը գործիք մըն է, երկրորդը՝ գործողութիւն մը: Խորքը կը կազմուի, ալիքներու մեկնարանութեամբ՝ գոյներ կը ծագին: Այս ամենը ընկերային-մշակութային խաւէն կամ ենթագիտակիցին մաղեն տակամին չանցած, հարցակամի տակ կը դնէ տուեալ ները գործարկումի ենթարկելու, ամբողջութեան մը մէջ ներմուծելու, իմաստաւորելու լման գործողութիւնը:

Այդ գործողութիւնը բաղաբական տարողութիւն մըն ալ ունի, անկասկած: Բայց քուն հարցը կը ծագի երբ կը տեսնենք, որ դրամատիրական շուկան կարողութիւնն ունի իր դէմ աշխատող ընդդիմութիւնն ալ կլլելու եւ ապրանքի վերածելու: Յղացական արուեստը փորձած է երեւան բերել այդ տարբեր եզրերը (տեսողականը, դրամատիրականը, արուեստի ըմբոնումը): Վասահ չեմ, թէ յաջողած է:

Մ.- Ուժ ուժի՞ դէմ: Ներքին բննադատութիւն մը դրամատիրութեա՞ն դէմ, կամ արուեստի տիրող ըմբոնումներո՞ւն դէմ: Արուեստ գոյացընող միջոցներու տարրադադրո՞ւմ: Արուեստը արուեստին դէմ աշխատցնող գործողութի՛ւն: Կամեցընութիւն մը գեղագիտականը խնդրականացնելու ամբողջութեա՞մք: Այս հարցումներով կարելի է սահմանել այսօր կատարելապէս նորարար արուեստի մը գործադրումը:

Հ.- Ուժը արտադրութեան միջոցին մէջ չէ միայն, այլ՝ տարածման ու սփռումի միջոցներուն: Ըստ իս՝ Համացանցը այդ մենատիրութիւնը բանդելու կամ առնուազն խախտելու վրայ է: Արդեօֆ օր մը պետքիւններն ու ընկերութիւնները պիտի կարենա՞ն զայն վերատին իրենց ազդեցութեան տակ առնել: Միւս կողմէ, երբ հարցը բննադատութեան կու գայ, արուեստագէտերու կողմէ բննադատութեան, ընտրանիի խնդիր մը կը ծագի: Քննադատութեան լեզուն այնքան մասնագիտացած է, որ հաւատացեալներու բարոգելու պէս բան մըն է որ կ'ըլլայ:

Հանդիսատեսին տեղն ու պատասխանատութիւնը պէտք է նկատի առ նել:

Մ.- Զկա՞յ սակայն provocation-ի (ըսենք՝ գրգռութեան) բաժին մը միշտ, որ ընդդիմագիր ուժերու խաղը միշտ բաց կը պահէ...: Եւ այդ բացակոչումը կրնայ գալ միայն արուեստագէտէն:

2

Մ.- Բայց իիմա ճգենիք պահ մը այդ հարցերը եւ վերադառնանք բոլ գործիդ: Թիրախներու շարքը զիս չափազանց տպաւորած էր իր բաղադրիչ հանգրուանեներու, գործողութիւններու եւ եզրերու բարդութեան պատճառով: Այդ եզրերէն մէկը ան ձնական կենսագրութեան միշամտութիւնն է: Ա՞յդ է , որ կ'ուզէիր ըսել ժիշ առաջ “անձնական պատմութիւն” բառերը գործածելով:

Հ.- Այո, կայ անձնական պատմութիւն մը: Երկար ատեն դժուար էր ինձի համար զայն հաւաքականէն զանազանել: “Հաւաքական”ը միայն հայկականին սահմանափակուած չէ: Կը վերաբերի նաեւ լիրանանին, Միշին Արեւելքին: Երկար ատեն՝ կենսագրութիւնս գործածելուն եւ օգտագործելուն միշեւ տարբերութիւն չի կրցած դնել: Ի վերջոյ՝ ինչ պէ՞ս կարելի է այդ անմարդկայնութեան, այդ տառապանին անդրադառնալ առանց ուշադրութիւնը բու ամճիդ վրայ կեդրոնացնելու: Փորձառութիւնը բուկի է ի վերջոյ, բու իրաւունքդ է: Պարագան տարբեր չէ Midwest-ի կամ Գանատայի մէկ արուարձանը ծնած արուեստագէտին համար: Կրնայ ան րուրիտանիստի կեղծաւոր ծալքերը, կամ միշին դասակարգերու նոյն այդ սրուար ձևնային ամուլ գոյութիւնը ունենալ որպէս նիւթ կամ որպէս մեկնակէտ, այսօր այդ նիւթերը, counter-culture-ի մնացորդները, Ամերիկեան արուեստին առանցքը կը կազմին: Այս եզրակացութեան հասնին ու համոզուիլն էր դժուարը: Սան Ֆրանչիսկոյին սիրահարուիլը չէր բաւեր, հակառակ իր բացառիկ գրաւ չուրեան: Ճիշդ է՝ այս բաղաքը մեր ընտրութիւնն էր: Բայց Պէյրութն ու Լիրանանը ճգելու որոշումը հոգեպէս դժուար էր: Կարելի չէր մէկ օրէն միւսը երեսի վրայ ճգել նոյնեան գրաւիչ տեղ մը, որուն քանդումին ու բայցայումին մեղսակից էին ընտրած երկրիդ վարչական կարգերը. տեղ մը, ուր ծնած ես, ատած, սիրած, սիրահարուած, բոնուած, պատժուած, վախցած, ինքնութիւն մը գտած, թէկուզ բազմախաւ. տեղ մը, ուր ընկերներ ու ազգականներ բոլած ես ու բաղած:

## Զըսյց Հրայր Անմահունիի հետ

Հապա օձիկս փրկելու իրականութի՞ւնը: Այս ամէնը գաղքական բառին մէջ կ'ամփոփուի՞:

Վերջին գործերովս ուրեմն՝ Սան Թրանսխեն կամ ծովածոցը որպէս “տուն” ընարած եմ: Այս գործերը կ’անդրադառնան տեղացի, քաղաքացի աւելի քան երկրացի, ըլլալու իրականութեան: Այդ տեղացիութեան պայմանները գտնել, ստեղծել կը նշանակէ ամրողանալ, օրինականին անդին անցնիլ: Որպէս Սփիտոքի բնակիչ, նայէ՛, ոտքերնիս միշտ մէկ տեղ է, գլուխնիս՝ ուրիշ տեղ: Վերացական հայրենիք մը շինած ենք, եւ այդ հայրենիքը եղած է ոչ միայն աշխարհագրական դիրք մը, այլև՝ ամրողացում մը: Հիմա որ պայմաններն ու տեղը ժիշ թէ շատ միացած են, ատենն է որպէս Սփիտոք ապրելու նոր քառէ-ներու համաձայն, որոնցմէ մէկն է՝ լեզու եւ մշակոյք վերադարձնել իրենց նպատակին: Վերադարձնել միտիրմին, շրջամիշոցին, ինչպէս է իւղաններկը կամ տեսներիզը: Իսկ Սփիտոքի սահմանումը իր մէջ կ’ընդգրկէ ծննդավայրիդ փոխարէն եւ կամ անոր կողքին՝ նաև մահավայրդ:

Ուրեմն այս տեղացիութեան փնտոտութները զիս տարին Սան Թրանսխենի եզերքը, Խաղաղականի երկայնին, անոր բնական սահմանին շարուած մարտկոցներուն, որոնմ տակաւին կը բանեին մինչեւ յիսունական (Եխիլէականներու պարագային՝ մինչեւ եօթանասունական) թուականները: Կ’ուզէի կապը գտնել ձգածիս եւ ընտրածիս, տկարին եւ գերուժովին, ես մնացածին ու յառաջացածին միջեւ: Այստեղ ունիմ գործերու շարք մը, որոնմ ունին վրայ վրայի շարուած բափան ցիկ բաղանթ ներով կազմուած խորք մը, որ կը պարունակէ առանձին առանձին բնդանօր ներու սարքաւորումներուն հեռութիւնը յիշեցնող հետքերը: Ամէն մէկ գործ կամ առարկայ կը բաղկանայ իինք տարբեր (բայց գրեթէ նոյնանման) լուսանկարներէ, քաշուած իրարմէ չնշին ժամանակի տարբերութեամբ, վերարտադրուած բափան ցիկ բաղանթներու վրայ, ու իրարու վրայ շարուած կրկին՝ չնշին հեռաւորութեամբ մը, նկարներուն շարքը նոյնը պահելով, ինչ որ ինքնին իրականութեան մէջ տեսողական դիտանկիւնէ ո՛չ մէկ քան պիտի փոխէ, բայց կը ջնշէ նկարներու վաւերագրական արժեքը: Նկարած եմ եթէ ոչ բոլոր մարտկոցները, բայց կատահ եմ մեծամասնութիւնը: 4ով 6 inch:

Այս շարքին զուգահեռ՝ սկսայ նաև սարքաւորումներէն մնացած մետաղէ կափարիչներուն ժամգերը արտատպել կտաներու վրայ: Լուսանարչութիւնը ստեղծուած է առաջին հերթին՝ արծաթի ժանգին յատկութիւնները օգտագործելով: Ներկայ պարագային՝ ուղղակի եր-

կարի ժանգն է, որ կը փոխանցեմ կտաւին: Այս մեկը լուսանկարիչին ու իր նիւթին միջեւ սովորաբար գոյացող հեռաւորութիւնը չունի: Ստիպուած ես թեւերդ սորտելու եւ նիւթիդ հետ միացած աշխատանք մը կատարելու, որ նոյնիսկ անգամ մը՝ park ranger-ներուն ուշադրութիւնը գրաւեց ու կասկածանիլ արքնցուց: Այս գործերը ինձնաբերաբար՝ “կեանիք չափ” են, lifesize: 5 ոտքով 7 ոտք:

Մ.- Սան Թրանսիսոյի ո՞չ թէ գեղեցկութիւնները, ո՞չ թէ ծովախորշը, ո՞չ թէ բլուր ները կը նկարես, այլ բրտութիւն թելադրող վայրեր, կամ առարկաներ, կամ տեսարաններ :

Հ.- Եւ երէ նկատի առնես, որ զինուորականներուն ընտրած ինքնապաշտպանութեան վայրերը ամենէն գեղեցյիկներն են, եւ ուրեմն այդ տեսարանները (ովկիանոսը, ուրկէ թշնամին պիտի յարձակէր որպէս թէ) իրենիք թիրախներն են...

Մ.- Ուրեմն այս պարագային՝ նորէն թիրախներ կը ներկայացնես:

Հ.- Այո, բայց թիրախին զինուորական արժէքին հետ, տեսնելու արժանի ըլլալու երեւոյքը:

Մ.- Բայց ո՞րն է թիրախը հոս, տեսարա՞նը թէ մարտկոցը: Փանի որ երբ այդ տեղերը կը վերածէին մարտկոցի, ինքնաբերաբար գանոնն թիրախի կը վերածէին (երեւակայական կամ իրական թշնամիի մը համար): Բայց պիտի ուզէի որ ֆիչ մը աւելի արտայայ տուէիր պատկերներու խաւաւորումին եւ անոնց միջեւ չնչին ընդմիջումներուն մասին:

Հ.- Ընդմիջումները սահմանափակուած են միայն ֆիզիքական կարողութիւններու պատճառով: Ժամանակ մը կամ պահ մը կարենալ բոնելը լուսանկարչութեան ամենէն հիմնական յատկանիշներէն մէկն է: Դասական իմաստով, որպէսզի լուսանկար մը գոյութիւն ունենայ, պէտք է անոր “քաշուած”: Ժամանակը զերյէն վեր ըլլայ, երէ ոչ կ'ունենանք ամրողջովին բափանցիկ ունգատիվ մը ու սեփ սեւ բարեկան պատկեր մը: Ուրեմն պատկերի գոյութիւնը ինքնին ժամանակի սեղմումի մը փաստն է: Ֆիլմի պարագային, այդ դրական ժամանակին արձանագրութիւնը կը կրկնուի երկվայրկեանը 24 կամ 30 անգամ, որմէ եսք այդ մէկական սահիկները երբ եսեւ ետեւի ցուցարերուին, բնական շարժումի խարկանէր կը ստեղծեն: Այս պարագային՝ ըրածս պարզապէս այդ սահիկները վրայ վրայի շարելն էր, ինչ որ ժամանակներու սեղմում մը կը ստեղծէ: Մէկ նայուածքով՝ եինք խաւերը միասին ցոյց տալ էր նպատակը (վեցը հատը շատ բանձր պիտի ըլլար, պիտի

## Զըսոյց Հրայր Անմահունիթ հետ

խափաներ թափանցիկութիւնը, չորսը՝ քառակուսի, երեքը՝ կրօնական խորհրդանիշ): Զուգահեռ պահեր: Ուրիշ երեւոյթ մըն ալ կ'աւելնայ, երբ այդ պատկերները մակերեսէն վերցնելով, ձեւով մը՝ կեղուելով, ու վրայ վրայի շարելով, ժամանակը խորֆ կը ստանայ, վոխանակ միայն երկայնք ունենալու: Եւ կայ նաև դիտողին ներկայութիւնը եւ ներկայութեան ժամանակը: Գործերը չեն վերաբտադրուիր առանց իրենց էութիւնը խափանելու: Երեւոյթը անմիջական է: Անձին ներկայութիւնը կը պահանջէ սրահեն ներս:

Մ.- Զուգահեռ պահեր երբ կ'ըսես, կ'ուզես ըսել թէ իրերայաջորդ պահերը երեւան կու գան միաժամանակ, նոյն պահուն, նոյն նայուածքով, նոյն ներկային մէջ: Հետեւաբար՝ դիտողին ներկայութիւնն է, որ կը ստեղծէ ժամանակը, ժամանակին խորֆը, խորութիւնը:

### Հ.- Այս:

Մ.- Բայց դիտողին աչքը այդ չէ՝ որ կը տեսնէ: Ստիպուած ես բառերով բացատրելու գործին կառոյցը, որպէսզի աչքը հասկնայ: Հասկրնայ, որ հինգ տարբեր պատկերներ կան ենս, իրերադրուած, մեկը միւսին վրայ բարդուած: Աչքը արդիւնքը միայն կը տեսնէ:

Հ.- Բայց այս հարցը կայ ամէն մէկ նոր շրջամիջոցի պարագային: Ֆիլմի մը առաջին հանրային ցուցադրութեան ատեն՝ մարդիկ սրբնարանէն դուրս փախած էին, կարծելով որ շոգեկառքը իրենց վրայէն պիտի անցնէր: Յետոյ՝ արդիւնքը կախեալ է դիտողներու աչքին կապուած զգայական ցանցէն: Որքանո՞վ պատրաստ է ան տեսնելու, ի՞նչ ներդրում ըրած է այդ ուղղութեամբ: Արդիւնքի եւ բացատրութեան անհրաժեշտութեան մասին ըսածդ յարաբերական է նաև տիրապետող մշակոյթի դիտանկիւննեն: Փիմասն միայն Արեւմուտքի մէջ կրնար խորանարդապաշտութիւն՝ սահմանական է անձինչի մէջ շաման մը պիտի ըլլար: Կամ արեւմտեան զրուաշրջիկներու համար աշխատող, իրենց պատումէն ու անձկութենէն բաժնուած տարաշխարհիկ արդուզարդեր արտադրող տաղանդաւոր արհեստաւոր մը: Երբ երրորդ Աշխարհին ծոցը մեծցած ես, այս հարցերը աւելի անձնական ու նաև աւելի անմիջական են քան տեսաբանական: Զիս հետաքրիզողը ենս՝ ինչպէ՞ս չէ այնքան, որքան՝ արդիւնքը, որպէս տեսանելի գործ, ու նաև ինչո՞ւն:

Մ.- Բայց հարցումս միտքով հասկնալու մասին չէր, այլ՝ աչքով հասկրնալու: Որեւէ երաժշտական գործ պէտք ունի “կատարում”ի պահումը, ինչ որ անզերէնը կը կոչէ բերդականութեան մասին, որքան՝ արդիւնքը, որպէս տեսանելի գործ, ու նաև ինչո՞ւն:

բուդ պարագային, աչքին ներկայութիւնն է, որ կարելի կը դարձնէ կատարումը:

Հ.- Զայնին եւ նկարին միջեւ տարրերութիւնը սակայն այն է, որ պատկերը երէ սառեցնես՝ լուսանկար կը դառնայ: Իսկ երէ ճայնը սառեցնես, կը վերածուի յարատեւ հնչող նորայի մը, որ տակաւին պահուն եւ ժամանակին պէտք ունի գոյանալու համար: Ֆիլմը չէ՛ որ ուղղակի կը դիտենք, այլ անոր շուրքը: Վաստահ չեմ, թէ որմէ՞ լսած եմ, բայց կարծես մեծ հայրս սինեման “շուրքի խաղ” կը կոչէր: Աշակերտ եղած ժամանակս, կը դառնայի անցնող դարձողին, հարցնելով թէ կ'ուզե՞ն վերշին ֆիլմս տեսնել եւ հետաքրութեամբ ցոյց կու տայի նախարակի վրայ փաթթուած ժապաէնքը:

Մ.- Նոյն բանը չէ: Հոս ըրածդ տարրեր է: Մէկ ու կէս ժամուան ֆիլմը ամբողջութեամբ մէկ պատկերով ցոյց տալու կը նմանի:

Հ.- Ոչ: Մէկ ու կէս ժամուան ֆիլմի մը մէկ պատկերով ցոյց տալը փոխարերութիւն է, որովհետեւ տակաւին մէկ պատկեր է եւ տակաւին կը ներկայացնէ անցեալ մը, որքան ալ այդ անցեալը սերունդ մը անդին ըլլայ, այսինքն՝ նախապէս նկարուած, գոյութիւն ունեցող ֆիլմի մը ընդօրինակութիւնը: Իսկ երէ ֆիլմը ցուցադրութեան պէտք ունի որպէսզի գոյանայ, նոյնապէս ներկայութեան պէտք ունի որպէսզի տեսնուի: Կարելի պիտի ըլլար մէկ ու կէս ժամուան ֆիլմ մը առանձին առանձին պատկերներու վերածել, զանոնի քով քովի շարել պատի մը վրայ ու մէկ նայուածէի մէջ բաւեցնել: Կ'արծէ փորձել: Բայց ինչ պէս նախապէս նշեցի, որեւէ մէկ նկար ու պատկեր ունի արդէն իսկ ինքն իր մէջ ժամանակի սեղմում մը:

Մ.- Քիչ առաջ նոր պատրաստած մէկ ֆիլմդ դիտեցինք: Հոն կ'ըսէիր, թէ հօրեղ բայրներդ լուսանկարիչ էին: Ահաւասիկ անձնական պատմութեան ուրիշ բաժին մը: Պատկերին ենու քու յարաքրութիւնդ ըստ երեւյթին՝ հինէն կու գայ, ժառանգուած է: Նախատրամադրութեան հա՞րց մը:

Հ.- Նախատրամադրութեան մասին պատասխան չունիմ: Աղէտէն եսով իրարմէ բաժնուած հօրեղբայրներս Լիբանանի մէջ, իսկ իրենց զարմիկները՝ Դամասկոս եւ Կիպրոս, իրարմէ անկախ լուսանկարչութիւնը ընտրած են որպէս արհեստ: Նախատրամադրութի՞ւն, զուգադիպութի՞ւն: Պէտք է աւելցնեմ, որ Միջին Արեւելքի մէջ մինչեւ վերշերս, թերեւս մինչեւ այսօր, լուսանկարիչները մեծամասնութեամբ հայ էին կամ տակաւին են: Սակայն են արհեստաւորի եւ արհեստավարժի

## Զբոյց Հրայր Անմահունիկ հետ

ըմբռնումները ֆիչ մը տարրեր են: Աւելի խորհրդաւոր, կախարդական, վարպետէ աշկերտ, հօրմէ զաւակ անցնող գաղտնիքներ կան, ասելի ալֆիմիա կը յիշեցնեն քան ֆիմիական ու գիտական գործողութիւնն: Եսկ արհեստը (որպէս ապրուստի եւ եկամուտի միջոց) իր ներ ֆին օրէնքներն ու սկզբունքներն ունի, որոնցմէ ամենէն կարեւորը գեղեցկութեան եւ նիւթական արժենորումին յարաքերականութիւնն է: Սրուեստ մը արհեստի մակարդակին, ծողովրդական: Գեղագիտականին եւ տնտեսականին կապը բաւական չէ ուսումնասիրուած ըստ իս: Պըլտեան, իր Պատկերը վէպին մէջ, բացադիկ նկատողութիւններ ունի այս ուղղութեամբ: Այդ աշխարհին մօտէն ծանօթացած եմ, ու տակաւին ծանօթ եմ, ապրուստ տակաւին հոնկէ կը հանեմ: Միւս կողմէ՝ բաւական կանուխէն լուսանկարչական գործիքներ ունեցած եմ: Սովետական արտադրութիւն աժաննոցները ինձի կու տային, 13-14 տարեկանին՝ ամառանոցի լուսանկարչատունը մինչեւ ժամը 5, մինչեւ հօրեղօրս Պէյրութէն վերադառնալը, ինձի կը յանձնէին: Այդտեղի մուրսնեալը փորձառութիւններու եւ հետագային՝ փորձութիւններու վայր եղած է ինձի համար: Այդ կարմիր մուրին մէջ ոչինչէն նկար մը յայտնուելով պարագան զիս կը հմայէր: Այդ պահը կը շարունակէ զիս հմայել մինչեւ այսօր, բայց ոչի՞նչ ատկէ անդին: Ֆիլմը եւ տեսերիզն ալ սկսած եմ նոյն ձեւով, արհեստի պատճառով վիճուտութներ ընելով, եւ կարեւոր է որ մատնանշեմ հետեւեալը. Սան Թրանսիսեոյի Արուեստի Խնատիւտը որեւէ ձեւով մէջէս չպոկեց այդ ալֆիմիագէտը: Ընդհակառակը՝ բաշալերեց, որովհետեւ իոն թեքնիքը երկրորդական կը համարուէր ու կեդրոնացումը արտայայտութեան ու փնտուտութին վրայ էր:

Մ.- Հիմա Պէյրութի նախապատերազմեան շրջանի նկարներ ունիս, քու ձեռքովդ բաշուած, ու զանոնիք կը գործածես, ամբողջովին ձեւագեղծելով եւ ուրիշ շրջամիջոցի մը վերածելով: Ուրեմն՝ հին աշխատանք մը նոր աշխով կը նայիս:

Հ.- Նախապատերազմեանէն աւելի՝ միջպատերազմեան: 58-ի դէպէնքը ձեւով մը միշտ յետնամասին գոյութիւն ունեին, որպէս առասպելներու եւ ասպատակութիւններու շարք մը: Կախում ունի, թէ ո՛ր կողմէն կը դիտես: Միայն Պըլտեանը կրցած է այդ աշխարհին լրջօրին բափանցել, անդրադառնալ անոր իր տիպարներու թերնէն, տեսանկիւնէն, որպէս հոգեվիճակներու եւ մտայնութիւններու ցոլացում թերեւս, ամէն պարագայի՝ ո՛չ որպէս պատմական ու քաղաքական վերլուծում: Լուսանկարները կը պատկանին այդ միջնարարին: Նոյն միջնարարին կը պատկանին նաև Արար-Դարայէլեան երկու պատե-

բազմները (1967 և 1973), Պաղեստինեան հարցին նոր փուլերը, նաև՝ հայկական հարցինները, ընտրական խոռվութիւնները, վաթունականներու երիտասարդական շարժումները: Նախապէս 1997ին այդ նոյն նկարներու յետնամասերը գործածած էի զանոնք բափանցիկ խաւերու վերածելով ու մէկը միւսին վրայ շարելով: Վերջերս յիշեցի, որ առաջին փորձերուս ընթացքին, մանաւանդ Վահէ Օշականի բանաստեղծութիւններուն հետ կապակցութեամբ, այդ խաւերը մէկը միւսէն մէկ “բազմագրական սերունդ” հեռացուցած էի, բազմագրուածը նորէն բազմագրելով, ու այսպէս՝ հինգ սերունդ, բայց այդ պարագային՝ յլացքը աւելի կարեւորութիւն կը ստանար քան թէ երեւոյքը, եւ ուրեմն՝ մէկ քով ճգեցի: Հոս է, որ աչքը իր դերը կը խաղայ: Հիմա այդ նոյն յետնամասերը ֆիլմի վերածած եմ ու զանոնք կը գործածեմ չափագանց դանդաղ կեր պով պատկերներուն մէջ պատելով:

**Մ.-** Բայց հոս՝ անձնական պատկեր մըն է, զոր կը վերածես ա՛լ աւելի անձնական պատկերի մը, քանի որ վրան կ'աշխատիս վերատին, կը փոխիս, կը կտրտես, կը առհեցնես: Այսինքն՝ դուն քեզի կը նայիս, ո՛չ թէ Պէյրութին: Հարցում. դիտողը պատրա՞ստ է քեզի հետեւելու այդ դանդաղ համբորդութեանդ մէջ, պատրա՞ստ է քեզի նայելու երբ դուն քեզի կը նայիս:

**Հ.-** Կախում ունի դիտողէն: Կան դիտողներ որոնք կու գան ինքոյնենին տեսնելու: Ուրիշներ՝ դիտուելու, ուրիշներ՝ գտնելու կամ կորսընցնելու: Այս փուլը չափագանց կարեւոր էր: Ինքոյնենիս արտօնութիւնը կու տամ անցեալին նայելու, անցեալը վերապրեցնելու: Ո՛չ թէ զայն վերապրելու նպատակով, այլ զայն վերածելու համար անիմացիա, բայտական դիրքորոշումներէն ու հաւաքական-պաշտօնականէն անդին, առօրեայի ոսպնեակէն դիտուած: Պատերազմին հետեւանքներէն մէկը առօրեային, ձանձրոյթին կորուստն է: Կ'ուզեմ նաև նիւթը (վերացական թէ ֆիզիքական իմաստով) հրմշտկել, սպառել, տարրեր միտիլիմներու մաղէն անցնել, ու նայիլ թէ ի՞նչ դուրս կու գայ: Կը նախընտրեմ “փորձառական”ին մէջ մնալ, քան թէ ընդունուածին, սահմանուածին: Հետաքրքրական պիտի ըլլայ, երէ օր մը այդ ամենը մէկսեղուի:

**Մ.-** Իսկ ճայնի հետ կապակցութի՞ւնը:

**Հ.-** Ներկայ վիճակին կամ տարրերակին մէջ, գործածած ճայներս կը պատկանին վայրին, ո՛չ ժամանակին: Բայց տակաւին կ'աշխատիմ, աւելի հետաքրքրական ու պարզեցուած կառոյց մը գտնելու համար: Գաղափարներէն մէկը րօմ տու գործածելն է, այսինքն՝ այն ճայնը,

## Զբոյց Հրայր Անմահունիք հետ

արձագանգը կամ աղմուկը որ իւրայատուկ է վայրի մը: Այդ թե՛նիքը դասական ֆիլմերուն մէջ կը գործածուի նկարահանման իրականութիւնը ծածկելու, տեսարանի ամրող երկայնքին նոյն ձայնային խորքը ստեղծելու եւ միասնութեան պատրանք մը յառաջացնելու նպատակով: Ինձի համար անշուշտ հում նիւթին ուրկե՛ գալը, անոր վաւերագրական արժեքը նոյնիք կարեւոր է, որքան՝ պատմուածը:

**Մ.** Ինչ որ զարմանալի է: Շարունակականութիւն մը կ'ուզես ստեղծել հոս, մինչդեռ արուեստդ զուտ կոտորակային է՝ fragmentaire: Ենթադրենք պահ մը, որ պատմողական արուեստները illusion-ի, պատրանքի վրայ հիմնուած են: Փու ըրածդ ուրեմն հոս այդ սովորական գործողութեան երկարագո՞ւմն է, թէ ընդհակառակը անոր տարրադադրո՞ւմը, պատրանքին մատնանշո՞ւմը որպէս այդ: Լուրջ հարցում մըն է, որովհետեւ անձնականին շարունակականութիւնն ալ կայ քո մօսդ, անցեալէն նշոյլ մը իսկ չկորսցնելու փափաքը:

**Հ.** Ճիշդ: Ի վերջոյ՝ մեզի հրամցուածը mimesis-ի կատարելագործման փուլերէն վերջինն է (թերեւս ո՛չ վերջնականը), հարազատութեան առումով, ըլլա՞յ շարժում-ձայնի, ըլլա՞յ ընդօրինակութեան եւ վերատադրութեան մարգէն ներս: Բայց շարունակականութիւնը ամենէն նախնական ըմբռնումն է պատահածին, կամ անոր մեկնարանութեան: Արեւմուտքի մէջ չէ զարգացած անոր շուրջ անդրադարձը: Կամ աւելի ճիշդ՝ զարգացած է միայն հետեւանիքային նեղ տեսադաշտի մը մէջ, ժամանակի թէ տեղի, մարդկային թէ տիեզերական չափանիշներով: “Դասական” բառը գործածեցի քիչ առաջ: Զըսի՝ “Հոլլիվուտեան”: Պատճառը յստակ է: Բոլոր այն ֆիլմերը, որոնք դերասանը կամ դերասանութիւնը կը վաւերագրեն, ուր որ ալ պատրաստուած ըլլան, նոյն պատրանքին առջեւ կը խոնարիին: Ֆիլմը նախ եւ առաջ ինքն իր արձանագրութեան վաւերագրութիւնն է, վկայութիւնը: Դասական քեմալիքիչներուն գործն է այդ իրականութիւնը մոռցնել տալ ու ֆեզի առնել տանիլ իրենց ուզած տեղը: Եթէ ձախողին այդ գործողութեան մէջ, ֆիլմն ալ ձախող կը համարուի: Միւս կողմէ՝ կամովին խարուելու բնագդն ալ շատ զօրաւոր է: Ընտրած յանախ այդ անմեղ կամ աւելի ճիշդ՝ այդ միամիտ աչքն է, որ առաջին անգամ ֆիլմի մը անցումը կը տեսնէ, տեսարանէ տեսարան անցումը: Գիտակցութեան ծնունդն է կարծես:

Մ.- Մեր հանդիպումին վերջին հանգրուանին, նպատակ ունեինք Գրիգոր Պըլտեանէն էջ մը կարդալու միասին եւ անոր շուրջ մտորենու: Պատկերը վեպին մէջ ի հարկէ՝ էջ մը կայ, ուր պատմասանը ինքն իր մասին կը բացատրէ թէ շրջան մը՝ լուսանկարչական գործիք մը ձեռքը տուած՝ Պէյրութը պտտած է ու նկարած է անկուշտ ու անդադար, երբեմն նոյն տեսարանները բանի մը անգամ նոյն օրուան մէջ, կամ տարբեր պահերու: Այնպէս որ քեզի հետ խօսելու ատեն՝ կը փորձէի արձագանգ մը գտնել, մէկէն միւսը կամուրջ մը: Ինձի այնպէս կը քուի նաեւ, որ այս պատկերի հմայքին մէջ կայ Հայերու պատմական փորձառութեան հետ կապուած, բրտութեան սարսափին հետ առնչուած բան մը: Որ կապ մը ունենալու է անշուշտ Աղէտի էութեան հետ, բայց չէի ուզեր հիմա այդ ուղղութեամբ բալել: Սփիւրքի վիպական մեծ գործերուն մէջ, պատկերի այդ հմայքին, յափշտակութեան հարցը կը վերադառնայ բազմաթիւ անգամներ, Շահնուրի Նահանջէն մինչեւ Թրունիի վեպերը, եւ ասոնցմէ մինչեւ Գրիգոր Պըլտեանի շարքը: Եմ մարդամասներ:

Հ.- Նոյնը չկա՞յ արդեօֆ Վահէ Օշականի մօտ, բայց այս անգամ՝ բանաստեղծութեան մէջ:

Մ.- Ռւեմն այս նիւթով պիտի վերջացնենք: Կարեւոր աշխատանք մը ըրած ես Վահէ Օշականի բանաստեղծութեան շուրջ, Դէպի Կեանք անունով վիտէօ-ֆիլմի մը պատրաստութեամբ, որուն ատաղձը Վահէին նոյն անունը կրող գործն է (հետագային՝ Արուարձաններ գիրքին մէջ լոյս տեսած): Հոն կը լսենք Վահէին ճայնը: Ինքն իր բանաստեղծութիւնը կը կարդայ: Յետոյ այդ ճայնը ձեւագեղծումներու ենթարկուած է, ճայնային-երաժշտական մասնայատուկ աշխատանքով մը (Յովհաննէս Սալի պիտին ճեռքով): Եւ վերջակէ՝ բու պատկերներդ կան: Ֆիլմը այդ երեք խաւերէն բաղկացած է. բանաստեղծութիւն, ճայնային ձեւագեղծում, պատկերաւորում: Ֆիլմը դիտելով, այն տպաւորութիւնը ունեցած եմ միշտ որ երեք մայր գիծերը կապակցուած չեն իրարու: Խախտումներ կան: Պատռուածքի պէս բան մը: Ինչ որ ֆիլմը կը դարձնէ դժուար հասկնալի, դժուար ունկնդրելի: Ի՞նչ ուզած ես ընել այդտեղ: Բամաստեղծութեան հետեւիլ: Համապատասխանութիւննե՞ր ստեղծել:

Հ.- Եթէ գարդարումի իմաստով կը հասկնաս այդ բառերը, պատասխանը ո՞չ է:

## Զբոյց Հրայր Անմահունիի հետ

Մ.- Հոն է հարցը, Հրայր: Երբ Դէպի կեանքը կը կարդաս, ձեւով մը տեղ մը իմաստ մը կը կազմուի, նոյնիսկ եթէ մեկնարանութիւնն է որ այդ իմաստը կը վերստեղծէ: Ընթերցումի սովորական կացութիւնն է, եթէ գիտակցարար շխախ տուի իմաստի ենթադրութիւնը: Քու աշխատանք սակայն, իմ կարծիքով, հակառակ ուղղութեամբ կ'ընթանայ, առնուազն այդ ֆիլմին պարագային: Կ'ուղ դուի իմաստին դէմ: Կարծես միտումը իմաստին ետին՝ ընդհանուր անիմաստութեան մը պեղումը, բացայայտումը ըլլար: Ո՞չ թէ “դէպի կեանի՛” ուրեմն, այլ անկէ մէկ քայլ անդին, մէկ քայլ ետ, հոն ուր “կեանի՛”ը չէ կազմուած տակաւին, ոչ ալ “դէպի՛”ն, ուղղութիւնը, իմաստուրող կամ իմաստին նախզգացումը ունեցող ճգտումը: Եւ այդ անիմաստութիւնը որուն կ’ակնարկեմ՝ Վահեին գոյութենական անհեթեթը չէ բնականաբար: Ինչպէ՞ս հաշտեցնել ճգտումը դէպի իմաստը (որ Վահեին բանասեղծութեան մեծ յատկանիշն է ի վերջոյ) եւ քու մօսդ տեսանելի ճգտումը հակառակ ուղղութեամբ:

Հ.- Իմ բաժինս էր պատկերներու գուգահեռը: Խօսէն ու ձայնէն ֆիչ մը աւելի երկար է: Տարբեր աշխատանի մըն է: Կը յիշե՞ս, տեղ տեղ՝ գոյները աելի տաք կը դառնան, կարմի՛ր, եւ սակայն այդ կարմիրը պարզապէս տեսարանի գոյներուն ունգատի՞ն է, ուրիշ ոչինչ: Կարելի՞ է արդեօս իմաստը մեկնարանութենէն զատել: Մեկնարանութիւնը հոս կ’առնեմ կատարումի առումով: Անշուշտ իմաստին ալ խաւերը կան: Իմաստը միայն մտային խաւ մը չունի, ինչպէս կը կարծեն Ամերիկայի մէջ յանախ (Ամերիկան ալ այդ միամակարդակութիւնը կը պարտադրէ ամբողջ աշխարհին, իր քաղաքական ուժին շնորհիւ): Կան իմաստին խաւերը, բազմեզր երկրաչափութեան մը խաւերուն նման: Ֆիլմին կառոյցը կը փորձէ ո՞չ մէկ ձեւով նախընտրութիւն մը տալ այս կամ այն խաւին: Երբեմն նոյնիսկ ժամանակը ես դարձնելով՝ կը յաւակնի բանաստեղծութեան նախածննդեան պահուն վերադառնալ: Ասենք անգամ մը՝ բարին իմաստին կ’երթայ, ուրիշ ատեներ՝ փոխաբերութեան, երբեմն երածշտուրթեան ոյիրմին, երբեմն texturē-ին: Տեղ տեղ՝ աշէն ձախէն գողցուած տեսարանները կը յստականան: “Միայն սէրը”ի պահուն՝ պաստառը լման կը մթննայ: Եւ եթէ հեռատեսիի տուփին առջեւ նստած կը դիտես, ապա պաստառը կը վերածուի հայելիի, որ այլեւս խարկանք չէ: Վերադարձ է ի միջի այլոց՝ ներկային ու ներկայութեան: Կը տարրադարձ հեռատեսիին խարուսիկ, խաբէութիւն ստեղծող հանգամանքը:

Պէտք է անպայման շեշտեմ, որ երբ նամբայ ելայ՝ ոչ մէկ կանխամտածուած ծրագիր ունեի: Սկսայ պարզապէս տեսնելու համար, թէ

## Զբոյց Հրայր Անմահունիկ հետ

մինչեւ ո՞ւր պիտի կարենամ հրմշտկել գործը: Հաւանարար (արդեօ՞ֆ) կ'ուզէի վրէժս լուծել Վահեէն, որ հոս Սան Թրանիսխօ ապրած ժամանակ՝ զիս յաճախ հրմշտկած էր: Միեւնոյն ժամանակ հրմշտկած եմ նաեւ գործիքներու եւ video signal-ին ֆիզիքական սահմանները: Ի՞նչ որ պէտք չէ ընել այդ ուղղութեամբ՝ ըրած եմ: Ասոր ներշնչման մեծ բաժինը եկած է նաեւ բու՝ Մարկ Նշանեանի այն նկարագրութենէն, որուն մէջ Վահեն կը պատկերացուէր շախշախուած օրոներու կամ գործիքներու բլուրի մը վրայ կանգնած, ուրկէ իր կէս հարցական, կէս հարցանող, եւ մասամբ ալ յանդիմանական հայեացքով՝ կը դիտէր ու կը դիտէր:

Մ.- Այո, բայց կը շարունակեմ հաւատալ որ Վահեին բանաստեղծութեան մքնուրտէն անդին անցած ես այդտեղ, դէպի “մնացուկ”ը, տակամքը, ներշնչուած ըլլալով թերեւս օրոներու գերեզմանոցի պատկերէն: Վահեին բանաստեղծութիւնը չի տարրադադրեր իմաստը: Կը ճգտի իմաստին: Դուն տարրեր (չգրուած) խաւ մը երեւան հանած ես:

Հ.- Ասոր համար ալ սկիզբը մօտ տարի մը տատամսեցայ: Բայց հոս ե՛ս հարցում մը ունիմ: Զե՞ս կարծեր, որ ի վերջոյ այդ մեկնարանութենէն ճամբայ ելայ: Հետագայ իմաստները, նոյնիսկ իմաստի փրետը ոտուքը, իիմնուած են նախկին “անիմաստ”ի մը վրայ, որ աւելի զգալի էր թերեւս Քաղաքը-ի շրջանին: Այդ անորոշութիւնն է, Վահեի գործին ու կեանքին մէջ այդ պրկումն է, որ ուզեցի շահագործել:

Մ.- Շնորհակալ եմ: